

ԱՌՈՂՋ ԲԵՐԱՆ ՈՒՆԵՑԷՎ

Բերանը մարսողութեան գործարանն է, ինչպէս ստամոքսն ու աղիքները մարսողութեան գործարաններն են: Հացը, ըրինձը, փաթաթէսը, մաքարօնին և այլ նշայ պարունակող սննդեղէնները աղիքները չնասած, նախապէ՞ս մարսողութեան որոշ աստիճանի կ'ենթարկուին բերնին մէջ, պայմանաւ, անշուշտ, որ լաւ ծամուած ըլւան և լործունքով շաղախուին:

Ահա թէ ինչո՞ւ կարեւոր է բերնին հոգ տանիլ:

Բերանը, չնորհիւ քիորքի կամարին, լեզուի ճկուն շարժումներուն և ակռաններու խիստ շարքին, ձայնին ու խօսակցութեան օժանդակ և լրացուցիչ մասը կը կազմէ: Ահա՝ թէ ինչո՞ւ կարեւոր է զուրգուրալ անոր վրայ:

Բերանը, չնորհիւ իր գիմագծային երեւոյթին, — ակռանները՝ չնորհիւ իրենց տեսքին, լինակերը՝ իրենց վարդագոյն թոյրին, — ու շրթները՝ իրենց ոսկի պատկերին, — ո և է՛ գեռատի օրիորդի, պարմանի թէ՛՝ տիեզոյթի, աչքառու, չնորհալի գրաւչութիւն մը կը պարզեւէ, մանաւանդ եթէ առողջ, կայտառ ու մաքուր վիճակի մէջ գտնուի: Ժանտաժուտ ու ժոռատ բերանները, զրեթէ միշտ, վանողական ազգեցութիւն մը ձգեն զիտողին վրայ:

Եւ վերջապէ՞ս, բերանը բաց գուռ մը ու գոց տուփ մըն է միանգամայն, ուր պէս պէս միջըսալներ կրնան միլիօններով բազմանալ, երբ նպաստաւոր հող գտնեն փտած ակռաններու, վտանգաւոր արմատներու ու թարախոս լինաւորու մէջն ու շուրջը:

Ուրեմն, եթէ չենք ուզեր մեր կանոնաւոր մարսողութիւնը խաթարել, յստակ ձայնը խոպատել, գէմքի գրաւչութիւնը եղծանել ու ընդհանուր առողջութիւնը հ'տանգել, անհրաժեշտ է որ խնամք և հոգ տանինք անոր բնականոն պահպանումին որ ա՛յնքան զժուար գործ մը չէ, եթէ անգամ մը կրնանք մենք զմեզ վարժեցնել հետեւելու և գործադրելու մի քանի պարզ մարզանքներ և սովորութիւններ:

Ա՛րդ, ուշի՛ ուշով, ականջ տուր հետեւեալներուն.

1.— Ի՞նչ բան որ ուտես և ե՛րբ որ ուտես, լաւ ծամէ,

2.— Անկողին չմտած և անկողնէդ ելելուդ, բերանդ լաւ մը մաքրէ,

3.— Երբեք բերանդ մի տանիր ու մի ծծեր կերակուրէ զատ որ և է բան,

4.— Վեց ամիսը կամ տարին անգամ մը կարող և վստահելի առաջնաբոյժի մը այցելէ:

Այս չորս թելագրանքները կատարողը, մանաւա՞նդ երբ պատանի կամ երիասասարդ արփազեղ տարիքին մէջ է, կեանքին ամբողջ տեւողութեանը, բերնի առողջութեան ամէն բարիքները պիտի վայելէ մէջը ըլլալով նաեւ, ժամանակի և դրամի այնքա՞ն մեծ խնայողութիւնը:

Կերակուրը լաւ ծամելով, ո՞չ միայն մարսողութիւնը դիւրացուցած կ'ըլլաք, այլ նաեւ, ինքնարերարար ակուաները աստիճան մը մաքրած, փայլեցուցած և լինդերը պնդացուցած: Տղաք երբ ձմերուկի կեղեւ կը կրծեն, կամ խնձոր կը խածնեն, ակուաներնին ինչպէս կը փայլի:

Անկողին չմտած և անկողնէ ելլելու պահաւն, բերանդ կրնաս մաքրել ակնայի մաքուր և մի քիչ կարծր վրձինով ու ատամնախիւսիւսի (pâle dentifrice) քչիկ մը քանակով, քանի մը ֆրանքով գնուելիք բան մըն է: Յ-Յ ամիսը անգամ մը վրձինդ փոխելու ես: Թու վրձինդ գուն գործածէ միայն, չոր տեղ մը պահէ զայն ու փոշի թող չտեսնէ: Երբ առիթ կամ պատեհութիւն չունիս վրձին թէ ատամնախիւս գործածելու, դէթ պարզ, մաքուր ջուրով և օճառով մէկ-երկու անգամ ցողուէ բերանդ:

Անհրաժեշտ է նաեւ որ վեց ամիսը կամ տարին անգամ մը, առամնաբոյժիդ այցելէս, որպէսզի քու ընել չկրցածներդ, ան ընէ քեզ համար, մաքրելով ակուաներուդ քարերը, լեցնելով փոտած ակուաները — եթէ կան — ու քաշելով վնասակար արմատները:

Առողջ և խնամուած բերանները՝ օգտակար և համբուրելի շընորհներ են կազմին:

Նիկոսիա

Տ. ԹԱԴԻՈՐԵԱՆ (Ատամնաբոյժ)

Կ'ՈՒԶԵՔ

ՊԱՇՏՈԱՆՈՒՏ
ԴԱՐՄԱՆՈՒՏ
ԵՒ ԳԻՏԱԱԼ
ԶԵՐ ԲԺԵԿՈՒԱԾ ԸԼԼԱԱԾ

ՍԻՖԻԼԻՍ

Կ Ա Ր Դ Ա Յ Է Ք

ԹԵ ԻՆՉ ՊԱՏՄԵՑ ԹՐԵԲՈՆԵՄԸ

ԳՐԵՑ. 8080. Լ. ԳՐԵԳՈՐԵԱՆ

Գին՝ Ֆրանսա 6 ֆրանք — Երոպայի միւս երկիրներ եւ Սուլրիա՝ 7 ֆր. 50 — Ութիշ երկիրներ՝ 35 սէնթ-

Փոխարժէքը կարելի է ֆրանսական, սուրիական, եգիպտական, պելժիական, յունական և ամերիկեան թղթագրումով դրկել: